

ՀԱՐՈԼԾԻ ՈՐԴԻՌՅՆ ՊԱՆԴԽՍՈՒԹԻՒՆԸ

- 60) Աւելի լաւ չէ՝ արդեօք մենութիւն,
Աշխարհը սիրել վասն իր սիրուն միայն.
Սիրել սըրընթաց Ռոնի արագութիւն,
Կամ վասն իր լըճի անբիծ մաքրութեան,
Կեանքին հոգատար որ մօր մը նըման,
Աղուտր բայց խոժո՞ն մանուկի մինամք
Կը տանի երբ որ արթուն ելլէ ան.
Լաւ չէ՝ որ այսպէս կեանք անցընել տանք
Քան թ'ամբոխին մէջ ձընշենք կամ ձընշուած մնանք:
- 61) Ինձմով չեմ ապրիր, շուրջս եղածներու
Մասն եմ ես ընդմիշտ ու ինձի համար
Լեռները կեանք են, իսկ քաղաքներու
Բըզարինը տանջանք բնութիւնը չի տար
Բան մ'որ զըզուանքի ըլլայ ան պատճառ,
Այլ տժկամ օղակ մը մեզ ' այլ կենդանեաց.
Նոյն կարգին մէջ, մինչ մեր հոգին կրնար
Խուսափիլ երկնի կատարը, լերանց,
Հեւացող ծովուն, երթալ խառնուիլ նոյնիսկ ասերուն:
- 62) Կեանքս այս եղած է, այսպէս գրաւեալ
Կը նայիմ ամբոխին անապատ կարծես'
Անցած տագնապի եւ պայքարի վայր'
Ուր մեղքի մհամար՝ ցալին նետուեր եմ ես,
Գործել - տանջուելու, ելեր վերջապէս'
Դալար թեւերով թըզչելու անզամ'
Թ'եւ նոր բայց նորէն որպէս փոթորիկ
Դիտ մրցի զըւարդ իր նոր թեւով ան
Անգոսնելով ըզմեզ ընդմիշտ կաշկանդող շղթան:
- 63) Ու վերջապէս միտքս ազատուած լըման՝
Իր ատած ձեւէն այս ըստոր, անարգ
Կը լըքէ մարմնի իր վիճակը ան,
Կ'առնէ որդ-ձանձի երջանիկ վիճակ,
Կ'ունենայ տարբեր եւ նոր համակարգ
Փոշի դառնալով, ինչպէս որ էին,
Պակաս շողափայլ բայց աւելի տաք?
Մարմնազգած մտածմունք մէն մի կէտի ոգին?
Որմէ այժմ իսկ ունիմ երբեմն անմահ բաժին:

(շարունակելի)

LORD BYRON
Թրգմն. Մուրատ Մանուկեան